

հովանի եղիցին թեւք ըս անմարմին. ոչ որպէս էիրն ընդ մեզ շարադրութեամբն յերկիր, այլ յայլ տեսարանով զմեզ յերկինս, լուսաւոր և բոցաճաճանչ փայտ սուրբ, յորժամ յերկնամիջոցն հրճուեացն յարեւելից, զի ժառանգաւորք լիցուք՝ ի վեր անոր յիշելոց պարզեացն, ի Գրիտոս Յիսուս, ի տէր մեր՝ որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն:

ՃԱՄԲՈՒ Զ ԳԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐ

— Ի ՏԱԼԻՈՅ Մ Է Զ —



1910 Մայիս 5

Վայրաշարժը վնենտրիկէն լիաշոգի կը սուրայ, կառատորմ խոնուած է անզգիացիներով, գերմանացիներով, ֆրանսացիներով, Եւրոպայի բոլոր ժողովուրդներու գրօսաշրջիկներով, ինձ հագիւ տեղ կը գտնեմ անկիւն մը: Ուղեորութեանց եղանակին դիրքին շէ իտալական ո՛ և է կառուարոր մէջ աւելի տեղ գրաւել:

Ուղեւորներն ուշադրութեամբ թէզէքէրներ կը խառնեն: Չորս կողմը ոչինչ կայ զարմանալու. մշակուած ու շէն դաշտեր են որ իրարու կը յաջորդեն, իրարու կը կըցուին, և շեշտընթացին արագութեան մէջ կը լուծուին ու կը ձուլուին միապազադ: Անոնք թերեւս իրենց ստրին մէջ որոշել կ'ուզեն թիչ յտուջ տեսած ա՛ և է հեւտաբարբարական իր մը: Կը վախեն թերեւս մի՛ գուցէ յիշատակ մը հանդերձ իր յիշատակարանովը իոյս աայ իրենցմէ: Իտալիոյ մէջ մարդ արթուն պէտք է ըլլայ. ամենէն անկասկած անկեան մէջ ալ նմայք մը ծածկուած է. ղղիակ մըն է՝ անտառի մը մէջ, արձան մը՝ գեղջկական եկեղեցոյ մը ներքը, Պետրաբքայի մը գերեզման հովտին խորը:

Շեշտընթացը Միլան կը դիմէ. նա անտարբեր կ'անցնի Պատուա, Վիչենցա, Վե-

րոնա քաղաքները: Անցորդները պատուհանները կը դիմեն. մէկ նայուածքով ըստ արեւուած է մարդ ընդգրկել մարդով համայնապատկերներ: Դոնատելլոյ, Պալլադիոս, Վերոնէզէ, Ռոմէօ և Ջուլիէզէ կուզան խառնուիլ իրարու: Շեշտընթացը կը մօտեցնէ մեծ արանագործը մեծ նշկարչին ու ճարտարապետին, — ամէնքն ալ, զանազան ձևերու տակ մեծ սէրը ընդնեցին ու թարգմանեցին:

Խոր գարուն է. բարակ անձրև մը կը ցօղէ. կարդայի լիճը յերեան կու գայ, կանաչութեան ծովը քամիէն կը ծփայ: Մայիսեան համերգ:

Շեշտընթացը կ'անդրաժամարգէ դէպի Միլան:

Լոմբարդիոյ մայրաքաղաքը զիս գրաւեց իր արուարձաններէն իսկ, իր հեռու դաշտավայրերէն: Բուսականութիւնը ինձ հոս աւելի յուսթի և դաշտերը աւելի բարձր երեւցան՝ քան իտալիոյ ուրիշ կողմերը: Սեփական գուարթութիւն մ'ունին տեսակ մը բարձր ու բարձու ծառերու կոլունները՝ որոնք մարգակներու շուրջը ճակատ ու պսակ կը կազմեն: Ոչինչ գիս զայրացուց Միլանի գէջ ընդունելութիւն ընկու: Անոր շուրջը ամէն բան աննշքուցուելու երևոյթն ունի: Եւ մարդ իրեն կը դիմէ ինչպէս դարձող բարեկամուհւոյ մը:

Շեշտընթացը քաղաքին մէջ կը մտնէ, ո՛չ գործատուններու քաղաքին մէջ, ուր կը դիպուի արդի շահաստաններուն հարստութիւնն ու աղքատութիւնը: Կառատորմին երկու կողմը արդէն պալատներ են, երկայն, ուղղաձիգ փողոցներ զարդի խառնութիւններով, խուռն բազմութեամբ, հետաքրքիր աչքերով: Ու շեշտընթացը դեռ անվրդով կը յառաջէ, իբր թէ բնական բան մ'ըլլաք, իբր թէ հինգ ժամէ ի վեր նոյն տեսակ փողոցներու միջև վազած ըլլար: Քաղաքը կը կը զեղանի ու կը տարածուի:

Միլան ամենէն աւելի նորածնուած քաղաքն է իտալիոյ: Կայարանէն անցնելուն մարդ կը կարծէ ինքզինք գտնել թիչ մը յառաջ այցելած քաղաքին մէջ, Նոյն ճամ-

բաներն են անծայրածիր, ուղղածիգ. նոյն ապարանքներն ու պանդոկներն են բարձրաբերձ, բազմյարկանի: Մ'ւր էր այն քիչ մը յառաջ այցելուած ջաղաքը, Բէշտն էր, վիեննան էր: Բայց ամերիկեան բան մըն ալ կար անոր մէջ:

Երեք ժամ վերջ այս պալատներուն, պարտէզներուն ու բազմութեան մէջ մարդ կը ճանչնայ այն գիծերը, որոնց չէ հանդիպած բնաւ ուրիշ տեղ, որոնք Միլանի մէջ միայն կրնան ըլլալ, որոնք Միլանն են:

Իս փնտոցի մանաւանդ կաթողիկէն ու Մանծոնի յիշատակները:

Խօսեցեալքի հեղինակը ունի իր հրապարակը, յուշարձանը, թատրը և փողոցը: Եւ ասոնք բոլոր քաղաքին զխաւոր, կենտրոնական կէտերը կը գրաւեն: Գառայ նոյն իսկ իր տունը, Բէշտնոցայ հրապարակին վրայ, թիւ 3, կարմիր գունով, փնտուած ու գտնուած քնկարարանն է, պատշաճ հանդարտութեամբ մը մեծ մտքի մը զբաղումներուն համար: Պատին վրայ ագուցիկ սալ մը կը ծանուցանէ թէ հոն ապրած ու մեռած է Մանծոնի: Տունը հիմայ պարսկի հիւպատոսարանն է: Մանծոնին անմահ է դեռ Միլանի մէջ, ո՛չ պատմական անմահութեամբ՝ այլ կենդանի, ապրող, կեանքին մէջ դեռ իր մասն ունեցող, ինչպէս իր ստեղծած հոգիները, Գոն Արոնդիոն ու Պէրպլէտուան, Ռէնցոն ու Լուկիան, Հոռդիկ ու Գերդրուզ, կոմոն ու Միլան:

Բայց Միլան՝ կաթողիկէն է. բոլոր հանրակառուցերը հոն կը տանին: Ինչ պիտի տեսնէի այս անուան տակ՝ գոր այնքան բարեբանած և փառաբանած են դարեր ու սերունդներ...

Գեղեցիկ շէնքը յայտնուեցաւ, և մեծ բան մը անցաւ մէջս և շուրջս: Սիրտս մըլեցաւ: Օտար ծովէ մը իբր թէ շունչ մը գար և ամէն բան փոխէր էութեանս մէջ: Կը յիշեմ նոյն զգացումն ունեցած ըլլալ՝ ամէն անգամ որ մտածութեանցս ու ակնկալութեանցս սահմաններէն անդին յայտնութիւններ ունեցեր եմ:

Ու պարզապէս մարմարեայ այս ահագին զանգուածը որ կը գոգուի, կը գալարուի, կը պարզուի, կը ցցուի, կը սլաքուի, անհամար բոցեղէն լեզուներով կը ձկտի, վրաս տպաւորութիւնն ըրաւ հրաշալի ու սպիտակակէզ հրդեհի մը, խարոյկուած տաս բիւր կուսանքներու համար, որ բուրովին թարմ թարմ հոն վիմատառած ըլլան, Լոյսի հրդեհին մէջ: Եւ կաթողիկէն այս տպաւորութիւնը կ'ընէ մանաւանդ զիշերը, լուսայի լուսով:

Եւրոպայի ամենէն մեծ շէնքերէն մէկն է. քառասուն հազարէն աւելի մարդ կը տանի: Իմ այցելած օրս համարձման տօն էր: Եկեղեցւոյն երկու տարբեր բեմերէ քարոզիչներ կը խօսէին ժողովրդեան: Իստալացի քարոզիչներ կուրծքը և ձայնը միշտ զօրաւոր կ'ունենան: Եւ թէև լիաթոք կ'աղաղակէին անկարելի կ'ըլլար իրենց՝ իբարու. ձայնը խափանել: Տաճարին երկայնութիւնը հարիւր քառասուն ու ութ մետր է և լայնագոյն լայնքը՝ ութ սուտուութ: Շինութիւնը, սկսուած 1386 տարին կ'աւարտի միայն 1905 ամին: Երկու հազարէն աւելի արձաններ կը զարդարէն արտաքուստ իր ճակատները: Փամանակի այս երկար միջոցին մէջ, գործը իր հարիւր ութ մետր բարձրութեան կատարը հասցնելու համար, բազմաթիւ ճարտարապետներ իբարու կը յաջորդէն: Կը տարածայնին, կը պայքարին, շէնքին յառաջադասութիւնը կը դադրեցնեն, գտնելու համար լաւագոյն ձեւը որ հաւատարիմ թարգմանէ մտածութիւնը: Ու մտածողները ամբողջ դարեր ու ազգեր են: Միլանի կաթողիկէն հաւաքական իդէյայի մը զգալի խօսքն է: Անոր ճարտարապետները եղած են ոչ միայն իտալացիներ, այլ նաև ֆրանսացիներ ու գերմանացիներ՝ կանչուած իրենց օգնութեան: Եւ յաջողած են գտնելու ձևը որուն վրայ բոլոր տարածայնութիւնները միանան ու անհեռտանան: Ճարտարապետական նշանաւոր արտադրութիւններէն ոչ մէկուն վրայ դեռ չէի հանդիպած այն զարգացող, այն բացուող մտածութեան որ մէջս այնքան

բարդ յուզումներ արթնցնէր : Այա Սոֆիա, Ս. Պետրոս, Ակրոպոլ իրենց մեծ կամ փոքրիկ համեմատութեան մէջ՝ մէկ տեսակ զգացման, մէկ տեսակ տիրապետող մտածութեան մը բացատրութիւններն են . զուարթատա տարածութեան մը, մեծահոգի բարձրութեան մը, ընտիր յստակութեան մը : Միլանու կաթողիկէին մէջ կայ այս բոլորը և աւելին : Հոն կայ թեթեւութեան, նրբութեան զգացում մը և զօրութեան մտածութիւն մը, քրիստոնէական խորհրդազգածութիւն և հեթանոսական ճոխութիւն մը : Ինչ որ իտալականն է, ֆրանսական կամ գերմանական՝ իրենց համեմատութիւնները զբտած են, կամ մասնաւանդ զարգացած անհատն է՝ որ զգացման բոլոր տեսակներն ունի ու զանոնք կը վարէ : Եւ այս անհամար գոգացումները, կորացումները, ցեցումները, շերտաւորումները, սիւներու, աշտարակներու, աղեղնակամարներու, խոյակներու, խորաններու և կիսախորաններու, պատուհաններու և արձանախորշերու ձեւերու տակ՝ չեն թարգմաներ արդեօք առեւեռոյթ տարածայնութիւնները, պարապները անհատի մը կամ ընկերութեան մը ընթացքին մէջ, — և յետոյ գտնուած այն արուեստը որով կրցեր են այն ռոճով ազոցանել պատուհանները որ զգալի չըլլայ ուր լեցուցել կը դադրի և ուր պարապը կը սկսի, — եւ մարդ լեցունէն պարապը կ'անցնի առանց ինչալու, բարդել աշտարակիկները, կորացումները, շերտաւորումները, ցեցումները այն ռոճով որ զիրար շարունակեն, ամբողջացնեն, բարձրացնեն՝ շինչանակե՛ր թէ կ'ուզէին յայտնել թէ կեանքը իր ամէն ձեւերուն տակ և հոլովոյթներուն մէջ նոյն նպատակին կը դիմէ, կը ձկտի, կը կարկառի՝ որուն վրայ ամենէն ուղիղը և ամենէն կորը կը միանան, կը հաշտուին և որուն անունը չենք գիտեր :

Միլանի կաթողիկէն մարդկութեան հրակայ թռչնն է այս նպատակին մօտենալու : Հոն ամենէն աւելի ուսումնասիրուած են գիծին հրաշալիքները և դատարկին ու լե-

ցունին մեծ արժէքը : Շէնքը գեղեցիկ է, զօրաւոր ու մեծ գեղեցկութեամբ մը : Մեծ զանգուածներ կարծէք քիչ ընդունակ են յանկուցանելու . բայց պզտիկ՝ դեռ ոչինչ տեսեր եմ որ այն նրբաւարտ ու թեթեւաթիչ շնորհքն ունենայ, ինչ որ այս ահագին շէնքը :

Աշտարակին ծայրէն մարդ համայնապատկերը կ'ունենայ ամբողջ քաղաքին, արուարձաններուն և հեռաւոր դաշտալայրերուն : Ամէն բան փոխուած է կաթողիկէին շուրջը՝ ճամբաները, սալարկները, քաֆէները, կառքերը, մարդերն ու ճաշակները : Դիմացը՝ հրապարակին վրայ, Վիկտոր Էմանուէլի ձիաւոր անդրի մը կայ, ուրիշ կողմը՝ զարեջրատուն մը, նորածուութեան խանութներ, լրագրավաճառի մը տնակիկը : Կաթողիկէին ճարտարապետութիւնը երբէք այս այլակերպութիւններէն չի կրեր, իր շրջապատին մէջ ամէն բան կը հանդուրժուի . նա այլ ևս դատաստաններէ անդին անցեր է : Եւ կաթողիկէի այս բարձունքէն է որ մարդ կը զգայ բոլոր թեթեւութիւնն ու անցաւորութիւնը մեր արդի ճաշակներուն, Սկալպին, Վիկտոր Էմանուէլի Գալերիային, բոլոր պանդոկ պալատներուն և նոյն իսկ այս Վինչիին, մոայլ դէմքով, որ բաւական հոգի չունի իր մէջ իր հանճարին մեծութիւնը թարգմանելու համար : Զուլուած հոգի մըն է՝ քան ստեղծուած :

Երբ մարդ Միլանէն կը մեկնի, հետը կը տանի զօրաւոր, մեծ ու գեղեցիկ կեանքի մը պատկերը :

6 Մայիս

Միլանէն ձենովա ճեպընթացի երեք ժամ է, իտալական ճարտարարուեստի ամենէն աւելի բանուկ կեդրոնէն, ամենէն մեծ նաւահանգիստը : Ճամբան մարդ կը հանդիպի դեռ ուրիշ ոչ աննշան քաղաքներու . Պաւիա, Վոկէրա, Տորտոնա : Պաւիա՝ կարդուսեան մենաստանը և Վիսկոնտիներու զղեկը պահ մը կու գան զբաւել մեզ աւատապետական փառքերով : Բնակարան, գամբարան, կարդուսեան մենաստ-

տանը ճարտարապետութեան, արձանագործութեան անմահութիւն մըն է:

Ճեպընթացը անվերջանալի կամըջի մը վրայէն կ'անցնի Տիշինոյ գետը: Երկիրը կ'ալեկոծի, բլուրները կը ծածկուին մշակութեամբ, կանաչութեամբ, արհևով, շալէնքով ու կեանքով: Մենք Լիզուրիոյ խորն ենք: Ընդհուպ ծովու զօրաւոր հոտ մը մեզի կ'իմացնէ թէ քաղաքը մօտ է. ահաւաստիկ քաղաքը:

Ճենովա ալեկոծութիւն մըն է բլուրներու վրայ, ինչպէս այս Միջերկրականը որ իր առևել կը տարածուի: Ինչպէս մարդ պիտի ուզէր լողալ այս ծովուն մէջ, որ նուազ վտանգաւոր է, որ ամբողջ պատմութիւն մ'ունի կենաց և յաղթութեան: Բայց ուզել քաղաք մը ճանչնալ, ամբողջ կեանք մը կորսնցնել է: Եւ ընդհանուր տպաւորութիւնը զոր մարդ կը տանի քաղաքէ մը, ինչպէս ընդարձակ կտանէ մը, ամենէն աւելի շահեկանն է ու հանելին:

Ճենովա իր հին ու ներքին թաղերուն մէջ ամենէն աւելի Վենետիկը կը յիշեցնէ, որուն, դարերով, փառապանձ ու խորոխ մրցակիցն է եղած: Նոյն նեղ փողոցներն են, եզերուած բարձր տուններով, որոնք հագիւ կը թողուն երեւի երկնքի շերտ մը: Ժողովրդական այս խոճարհութեանց քով, ոչ մէկ տեղ այնքան խրոխտ չեն բարձրանար ազարանքներ, անկարկան ու կեցող ճարտարապետութեամբ: Ամբողջին արտայայտութիւնը, քնակիչներուն, շէնքերուն, բարբերուն՝ իսան ու շիջելափառ զօրութիւն մը կը յայտնէ: Հոս սկսայ գտնել ամենէն աւելի տիպարներ՝ որոնք արհևելքը կը յիշեցնեն: Լեման գիտած է արդէն որ Ճենովայի մէկ քանի եկեղեցիներուն և պալատներուն ճարտարապետութեան մէջ արհևեկան գիծ մը կայ, աւելին՝ հայկական: Հայոցմէ օրինակեր են անշուշտ՝ սեւ ու սպիտակ սրբատաշ կոփածոյներու հիւսուածքով, հաճոյական տեսք մը տալու՝ շէնքին: Իր եկեղեցիներուն, իր պալատներուն ու թանգարաններուն մէջ աւելի նուազ կ'երեւի այն շնորհքը, փափկութիւնը, բնարուած

ճոխութիւնը որ իտալականն է: Միշտ մեծ նաւահանգիստ մ'եղած է, բաց այլ և այլ ու իւրժանային հոսանքներու, զորս կեցնելու համար՝ ազնուապետական ու զինուորական զօրութեան զիրքն առած է:

Հիմայ ամէն բան փոխուած՝ կամ փոխուելու ու նորոգուելու հետ է: Իտալական վերածնութեան յիշատակները ամէն կողմ կ'ողողեն, փողոցները, հրապարակները, թանգարանները, Հինէն՝ միայն Քրիստափոր Կոլումբոս մնացեր է կանգուն. ան իսկ՝ միթոսական նկարագիր մ'տոներ է: Իր յիշատակարանը մեծ է կայարանի հըրապարակին վրայ: Քայլը առած, ձեռքը խարսխի մը վրայ հաստատուն, նայուածքը ծովային հորիզոններու անորոշութեան մէջ, նոր աշխարհը կը փնտռէ: Իր դէմքը առաքելի մը յանգնութիւնն ունի: Իր յիշատակները կը պահուին մէկ սրահին մէջ Սյոխակ պարտիկ որ ազգային մուզէոնի փոխուած է: Ուշագրտէ մանաւանդ իր բանդէն զրած մէկ նամակը, յստակ և հատու զբով մը:

Բայց Ճենովայի մէջ զարդիս բուն տիրողը Մածծիներն է: Ճենովացիին իր այս զաւակովը կը պարծի, զայն օտարներուն կը մատնանշէ, զայն կը կուսպարտէ: Ճիւղզէպէ Մածծիներն, կավուրի և Գ'Ածելիոյի հետ դիւանագիտական ու մտաւոր իտալիան կազմողն է, ինչպէս Գարիբալդի և Վիկտոր Էմանուէլ կազմեցին զինուորական ու մի իտալիան:

Մածծիների յիշատակարանը կանգնած է ճիշդ ստորոտը Վիլլետա Նեկրիի, լիբընբէրկի տեսակ մը, ջուրի խաղերով, ուղիներու դարձուածներով, ծառերու հովա, նաւորութեամբ փոխուած հասարակաց ըզրօսավայրի: Մածծիներն ծանրազուլու խորհողի դէմք ունի: Չախ կողմը, խարսխին վրայ յառաջ կը դիմէ ժողովուրդի զաւակ մը՝ ձեռքը ոսկեվառ դրօշ մի: Դրօշակին վրայ կը փողփողի Մածծիների նշանաբանը: Աստուած և ժողովուրդ: Աջ կողմը, դարձեալ խարսխին վրայ, նստած է կին մը: Նա արմուկը երեք հաստը մեծ գերեզներու վրայ յեցուցեր է: Իր ծղիքը զար-

դարուած է օղակով մը, ասիկայ իր ապարանջանն է. խորտակուած շղթայ մը որուն վերջին հանգոյցը դեռ կցուած է իր դաստակը պրկող կապին: Կինը սիրիլլայական դէմը ունի: Մածծիխին ժողովուրդը և ազնուակետութիւնը հաշտեցնողն է ճինովայի մէջ: Իր դիմացը կանգնած է իր ծառայած Թագաւորին ձիաւոր յիշատակարանը, գլխարկը ձեռքը. ժողովուրդը ողջունելու ձեւով:

Ընդ նոճեաց հովանեաւ և ի տապան սփոփեալ յարասօր՝

Եթէ ճուն մահուն իցէ՞ ինչ երբէք խուն մի հեշտագոյն...

Ուզոյ Ֆոսկոլոյի տողերը, Բագրատունիի Թարգմանութեամբ մտքիս մէջ յեղեղելով, կը մոնեմ ճինովայի գերեզմանատունը:

Ձինչ աւուրց կորուսելոց, լիցի արձան մի մխիթար

Ձիսս յանթիւ մեկնել ոսկերց, զոր մահ ցրուէ 'նզ ծով ընդ ցամաք:

Մարդիկ սակայն բանաստեղծին պէս չեն մտածած: Կեանքը գերեզմանին մէջն ալ կայ: Եթէ սպրած վիճակին՝ իրենց բնակարան մը պէտք էր, մեծած միջոցն ալ պէտք է: Եւ նոյն խնամքն ու ճաշակը զրած են այս վերջին հանգստարանին մէջ, ինչ որ ունէին իրենց տուններուն վրայ: Աւելին կայ: Իրենց տուններուն վրայ կըրնան մտածած ըլլալ զրեւ իրենց անունը, իրենց արուեստը, իրենց ապրանքին տեսակն ու կատարելութիւնը, բայց ոչ երբէք մտածեր են զրեւ իրենց սէրը: Ասիկայ չափազանց անհամեստ բան պիտի նկատուէր:

Գերեզմաններու վրայ ընդհակառակն չեն գրեր բայց եթէ իրենց սէրը. ճիգ մը կայ նոյն իսկ ազգուօրէն բացատրելու այն՝ ինչ որ ամենէն աւելի կ'պած էր իրենց սրտին: Ոչ մէկ անվայել բան չեն տեսներ այս բանին մէջ. գիտեն նոյն իսկ որ միակ տեղն է, ուր իրենց տկարութիւնը պատկառանք կ'ազդէ, և իրենց ամենէն աւելի գոգտը խնամքը պահած են զար-

գարելու այն տեղը ուր պիտի գրեն իրենց սիրոյ խօսքը:

Ճինովայի գերեզմանատունը գեղեցիկ քաղաք մըն է: Կենդանութեան քաղաքին ճով, մահուան քաղաքը: Իրարմէ շատ ալ հեռու չեն, քսան ու հինգ բոպէ ելեկտրական հանրակառքի: Ակեղծով ստորոտէն Քիզանեոյի հովտին, — տեսակ մը Յովսէփատու ձոր, — յարկ յարկ կը բարձրանայ: Կէսէն աւելի արդէն ծածկուած է բլուրին կողքը: Սրահներ են, միայն դահլիճի մը սրահներէն աւելի մաքուր, աւելի բարձր և անհամեմատօրէն աւելի երկայն: Յատակը ուր կը կոխուի, ամբողջ որմնը երկուստէք սրահներուն՝ պատած են մարմարեայ սալերով: Կափարիչները ամէնքն ալ համանման են, զունով և ձեւով. հաւասարակող ուղղանկիւն, վագրախայտ բաց վարդագոյն երակներով: Յետոյ կու գան մաւտլոնները ուր ցուցադրուած են ճաշակը, հնարաւորութիւնը, սէրը: Պարզ խաչ մը, ճերատղի հրեշտակ մը որ կ'աղակտէ, լաւագին ու փոքրիկ տղայ մը որ դեռ կ'ուզէ մօրը երթալ, Եզէկիէլ մը որ ցամաքած ոսկրներուն շունչ կը մարգարէանայ, օրիորդ մը որ պսակ մը կը բերէ, Քրիստոս մը որ ես եմ Յարութիւն և կեանք կ'աղաղակէ: Առանձին ուշադրութիւն կը զբաւեն Ֆարխանի արձանագործին ներկայացուցիչները: Թեւատարած հրեշտակ մըն է որ ննջեցեալին մարմինը դրեթէ իրենին հետ իւրացուցած կը թոչի: Որքի մատերուն ծայրովը հազիւ կառչած է գերեզմանին. առեւանգողի երեւոյթն ունի:

Աւելի համեստ ու անհաւասար են, խորշերէն դուրս՝ դաշտերուն մէջ եղածները: Առանձին բաժիններ կան չափահասներու, տղաքներու, ծերերու: Հանդիպեցայ նոյն իսկ զրուած երեսնամեաներու համար, քսանամեաներու, յիսնամեաներու: Ամէնքն ալ խաչեր ու կափարիչներ ունին, զարդարուն աւելի կամ՝ նուազ, ու ամէնքն ալ կը ծածկուին բնական ու արուեստգիտական ծաղիկի պսակներու և փունջերու տակ:

Աղբատներու այս խոնարհութեանց քով կը բարձրանան յանկարծ, շատ գեղեցիկ, մատուրներ, Հարուստ ընտանիքի մը դամբարանն է, շուայլ ու ճոխ ինչպէս եղած էր իր պլանտը, իր կեանքը: Համահաւասարութիւնը ցնորք մըն է, մինչև անգամ գերեզմաններու մէջ:

Ու վերաառութիւններ անխտիր ամենուն վրայ, ամենուն վրայ: Որքան ցաւ և որքան գորով, որքան սէր ու խարկանք: Սրտերու ցուցահանդէս: Գարձուածքի ամէն ձեւերը առած են, լակոնական միավանկէն, որ մեծ ցաւ մը կը վիամատուէ, մինչև անվերջանալի բազմաբանութիւնը որ անցամաքելի արցունքներ կը թափէ: Բայց այս ամէն ձեւերուն տակ ալ, հասարակեց զգացում մը կը յայտնեն, գեղեցիկ էր կեանքը, քաղցր: Կը մտածէին արդեօք մահուան ճգնաժամին դատնալ կեանքին: Անոր կը փափաքէին անշուշտ, անոր կը ձկտէին. բայց՝

. Յօսն իսկ՝ յետին աստուածուհի, Խուսէ ի շիրմաց. և զամենայն ինչ յիւր գիշեր, Պատէ մտացութիւն, և զամբող և զիւր զամբան Եւ բզլեանի դիմաց նշմարս, և զնշխարս երկին Ալակերպէ ժամանակ:

9 Մայիս

Նապոլի. Vedere e morire, տեսնել ու մեռնիլ: Քաղաքին մտենալուն՝ բոլոր նաւորդներուն դէմքին վրայ հրճուանքը կը փայլի աւելի բարձր աստիճանով քան ուրիշ քաղաքներու առջև: Յայտնի է թէ երազներ կազմած են Նապոլիի համար: Պայծառ օդ էր՝ բայց հորիզոնի վրայ թեթեւ մշուշ կար:

Քաղաքը կը յայտնուի ծովու ու ցամաքի մշուշին մէջ, Ելևէջներ բլուրներու, ամփիթաստրոնաձև ծով մը շէնքերու ափնածիր: Նաու յառաջելուն՝ տակաւ քաղաքին բոլոր ծալքերը յերեւան կու գան. նայուածքը բնականաբար կը փնտոէ այն դիրքերը՝ զորս կարգացեր է բէզդեքներու ու պատմութեան մէջ, և որոնք ամէնքն ալ Նապոլի անուան շուրջ կը խմբուին:

Կաստէլլամարէ, Սանթ Էլմոյ, Սան Մարտին, Պոզիլիպոյ, Կամալդուլեանք, աւելի հեռուն, Նապոլիի հորիզոնն ու հրմայքը կազմող, Փոցցուլի, Պայեայ, Իակիա, Պէստում, Սորբէնտոյ, Կապրի, Կայետայ: Եւ իբր խորագարդ այս բոլորին, կոհակաւէտ դաշտերը և վեհուովի ծխող գագաթը: Vedere e morire, – տեսնել ու մեռնիլ: Գեղեցիկ Նապոլի այս պատկերը տպաւորութիւնը թողուց վրաս ընդարձակ կտաւի մը, հին ու կոնանուած ուկիի փայլովն ու ամբողջութեամբը:

Կեանքը շատ զուարթ ու անհոգ երեւցաւ ինձ Նապոլիի մէջ: Շոգեմաւր նաւահանգիստ մտնելուն, արդէն բազմաթիւ նաւակներ կը դիմեն ու զայն շուրջ կը պատեն: Փոքրիկ լուորդներ, թամբի խրեց աչքերու ու մարմնոյն արտաբայութեան մէջ, ծայնի, դէմքի ու բովանդակ մարմնոյն շարժումներով, կը յորդորեն, կ'ողորեն, կը հրապուրեն, հարուստ նաւորդները որ քանի մը սողի թողուն իշնալ ալիքներուն մէջ: Իրենց մուրալու այս ձեւին մէջ անոնք հպարտ, անամաչ ու գրեթէ գեղարուեստական բան մ'ունին: Ապահով են որ այս հինգ սակոտիձի շնչին ողորմութիւնը մեծ գոհացումով պիտի փոխարինեն: Առաջին փալանկա մը կ'իշնայ՝ իբր անգուշութեամբ: Փոքրիկ լուորդը ինքզինք ծով կը նետէ անոր ետեւէն. երկուցն էր մը շուրքերու մէջ կ'ընկոյմին. ինչ պիտի ըլլայ. ջուրը զանոնք կը ծածկէ ու այլ ևս չեն տեսնուիր ոչ դրամը և ոչ մարմնոյն ձեւերը պզտիկ տղուն: Ահ, խաղերը չարածճի յիմար նաւահանգստի նապոլիցիկին: Չկարծուած ալիքի մը տակէն նա դուրս կու տայ թիկունքն ու գլուխը, կը ցնցէ թաթաւուչ մագերը ու պալանքան՝ ցուցամատին ու թթամատին մէջ բռնած՝ կը ցուցադրէ առաջին կարգի ծիծաղկոտ նաւորդներուն՝ իբր նշաւակելու համար ոչնչութիւնը իրենց առատածեւորութեան: Կամուրջին պսակին շուրջը շարուած էլէկանները և էլէկանները կը հրճուին ու կը ծափահարեն: Վաղահաս պզտիկը դրամը բերանը կը դնէ իբր օրա-

պահելիք: Ու ահա պալանկաներու, սուղի-
ներու, քսան սանտիմներու և ֆրանկներու
անծրեւ մը կը տեղայ ծովուն մէջ՝ ամէն
ուղղութեամբ, իբր փորձելու համար այն-
քան ճարտարութիւն մը: Ու չորս, հինգ
փոքրիկներ ձկնային շարժումներ կը գոր-
ծին ջուրին մէջ զանազն որսալու համար:
Եւ հագիւ, երբէք չեն վրիպիր իրենց դի-
մումներուն մէջ: Երկուշաբթի զգացողու-
թիւն ունին: Ինչ ուղղութիւն կ'առնէ ար-
ծաթի կամ մետաղի կտոր մը ջուրին մէջ:
Ալիքներու այս մուրացիկները ծանրու-
թեանց ալ օրինազէտներ են. իրենց դի-
մումներուն մէջ կը կազմեն անկիւն մը որ
նոյն կէտին վրայ կը հանդիսի սուղիներ-
ուն պալանկաներուն, քսանսանտիմոց-
ներուն ու ֆրանկներուն: Ու բոլորն ալ
ձեռքերնին բռնած դուրս կը ցցուին ջու-
րերէն հասարակաց ծափերուն ու իրենց
յաղթանակին մէջ:

Օրուան համար ոգեպահիկը շահած են
արդէն. վաղուան վրայ ալ չեն տաճեր-
ալ պէտք է զուարճանալ: Վերստին նա-
ւակը կը լեցուին ուր երկու ժողովրդեան
աղջիկներ ալ կան. մագիլը սեւ ունին և
վարդ կուրծքերնուն վրայ: Ասոնց հետ
մեր փոքրիկ լուրորդները համերգ մը կը
կազմեն. ջութակ, ալ ունին. Santa Lu-
cia կ'երգեն Նապոլիի ծոցին մէջ: Ո՛վ
Santa Lucia Նապոլիի ծոցին մէջ: Օ-
դին մէջ տամուկ տարութիւն մը կայ որ
կը սնուցանէ ու կը պարարէ: Մեր դի-
մացը հին ու չքնաղ քաղաքն էր իբր ծո-
ցերովը, դաշտերովն ու բլուրներովը ու
ծխաշունչ վիսուվովը: Մենք խոր հա-
բան ենք:

Ստոյգ է որ կենաց լաւագոյն վիճակը
լածածարնութիւնն է, և լաւագոյն գործը
ունեցող ուսուցիչ մակկարոնի տրատորիա-
յի մը մէջ և երգել Santa Lucia նա-
ւահանգստին վրայ:

Մենք կը դիտենք այս դէմքերը. ինչ-
պէս տարբեր են կեդրոնական ու մանա-
ւանդ բարձր իտալիոյ դէմքերէն: Իրենց
փափուկ մորթը չունի այն սակաւարին
կամ վարդափայլ սպիտակութիւնը որ աչքի

կը զարնէ վեներոյի և Լոմբարդիոյ մէջ:
Արեւն թեթեւ թուի զոյն մը առած են և
իրը հասած եփած են՝ քաղցր՝ թուգերու
պէս: Սոյն տեսակ արտայայտութիւններ
ինծի կը թուէր տեսած ըլլալ Պարի և մա-
նաւանդ իրինդիտի:

Ջերմութեան աստիճանը, արմաւենիի
պարտէզները, թուի ու կենսաւիթ արտա-
յայտութիւնները զմարդ Ափրիկէ կը փո-
խադրեն, ինչպէս որ երազուած է: Ամ-
բողջին վրայ ափրիկեան, արեւելեան և
մանաւանդ յոնիական կնիք մը կայ՝ մեծ-
ցած հոռմէական գօրութեան լիութեամբ
մը, կաթոլիկ կրօնքի ուսումովը և ասպե-
տական ըզձանցներու շրայտութեամբը:

Բոլոր դարերէն ալ քաղաքին ու ա-
րուարձաններուն մէջ կեանքը դեռ շատ
կենդանի ու խօսուն է: Քաղկիսէն առջի
անգամ եկող Յոյները դեռ ունին հոն կան-
գուն իրենց դորական գեղեցիկ տաճարնե-
րը, Հոմայեցիները իրենց ճոխ ամառա-
նոցները, Ասպետները իրենց աշտարակա-
ւոր զոհակները, կրօնատրոններ իրենց վան-
քերը, ու ժողովուրդն իր կաթողիկէները:
Ասոնց վրայ աւելցուցէք նոր ժամանակ-
ներու պանդոկապատները և իտալական
վերականգնումի յիշատակարանները:

Ինչպէս անցորդի այս տողերուն մէջ
ամփոփել թարգմանել այս բոլորը հանդերձ
նեղ ու աղամոզեալ փողաններու այնքան
հարազատ ու հին կեանքովը, զոր ամբողջ
սերունդներ մտածեցին, կանգնեցին ու ա-
պրեցան: Ընդհանուր սպաւորութիւն մ'ու-
նենալու համար Ազգային Մուզէոն գնացի
և հոն վասնեցի այն չնչին հինգ ժամերը
զորս միայն ունէի տրամադրելի: Եթէ
հինգ ամիս եւս ունենայի կարելի էր միշտ
նորութիւններ գտնել քաղաքին և շրջա-
կայից մէջ, սկսեալ Պէստումէ ուր ամենէն
գեղեցիկ վարդերը կան, մինչեւ Պայսայ
ուր մեր Տիրիթիթ թագաւոր Ներոնի հան-
դէսներուն կը մասնակցէր

Թանգարանին մէջ ես չուսով անցայ
նոյն իսկ պատկերներու և արձաններու
սրահներէն: Իտալական նկարչներու մեծ
գործերը Հոմար, Ֆիրենցէի, Միլանի ու

վհենտիկի մէջ է որ կը գտնուին : Նապոլիի դպրոցը քիչ բան արտադրած է և նկարագիր մ'ունի որ մեր վարժութեանց նոր է : Արձաններու սրահներու մէջ չըջնաղ իրերը հագուազիւտ չեն, յունական և հռոմէական զուտ արուեստն է : Պատնէզեան ցուլն՝ օրինակի համար, աշխարհիս վրայ եղած անդրիագործական արուեստին երեք չորս հրաշալիքներէն մէկն է : Բայց երբ մարդ Ծիրէնցէի և Հոմոի հաւաքածոները տեսեր է, աչքերը արդէն շուքած կ'ըլլան և այլ ևս արտաքոյ կարգի բան մը չեն կրնար տեսնել :

Ինչ որ Նապոլիի ազգային մուզէոնին բուն հրապոյրը կը կազմէ, Պոմպէի հուժեանց սրահներն են :

Բոլորը ինչ որ շահեկան կ'ելլէ Պոմպէի պեղումներէն հոս հաւաքուած է, տամկանկարներ, արձանիկներ, և պղնձի, քարի, փղոսկրի, ալապաստրի, կաւի և ուրիշ ո՛ր է տեսակ նիւթէ շինուած անօթներ : Կայսերութեան հռոմէական ամբողջ կեանքը հոս է, ներքին ընտանեկան կեանքը : Կը տեսնուի որ ըզազակրթութիւն մը միշտ նոյն պէտքերով կը զարգանայ : Չի կրնար այլ ևս սակաւապէտ խստակեցութեան մը մէջ ապրուիլ, պարարութեան կը փնտռուի մտքին, աչքին, մարմնոյն և բոլոր զգայարանքներուն համար : Կը նրկարեն իրենց բնակարաններու որմերը, առաստաղը, յատակը : Տամկանկարներու մէջ կը ներկայացնեն իրենց դիցարանութիւնը, իրենց մատենագրութիւնը, իրենց պատմութիւնը : Հերակղէս մը, Հէրան, Ատողիկ և Արէս, Աքրիլէսի բաժանումը Բրիսէխէ, Էնէաս, Անքիս, Ասկանի : Ծովի խորը մը, ալեկոծուող նաւակ մը, կին մը կը նկարէ, ուրիշ մը որ իր արգուազարդ կը շուկէ, — դպրոց մը ուր աշակերտ մը կը պատժուի :

Բարբարոսներէ զատուելու իրենց որոնումներուն մէջ՝ անոնք արդի ճաշակներուն հանդիպեր են : Իրենց վարքերուն ամէն ձեւ կու տան : Կը սիրեն բարձր կրթունկով ու նեղակտուց կօշիկները : Իրենց հագուատները բարակ, բարձձե ու զուսպ

են : Կը սիրեն ցուցադրել իրենց զեղեցիկ մարմինը : մերկ են միշտ իրենց բազուկներուն, պարանոցին, կուրծքին կամ թիկունքին մաս մը : Հոլանուսը երբեմն յանդուգն է, և մերթ ամբողջովին՝ ամենանոր շարժիչ մը տակ : Ալապաստրէ պզտիկ շիշեր ունին որոնց մէջ կը պահեն նարդոսի ազնիւ, մեծագին իւղը, ծարիրը, և ուրիշ հետաւէտ օժանելիքներ : Ունին փրզոսկրէ վարսակալներ որոնք այլ և այլ ձևեր կը կեղծեն : Կը կարդան, քնար կը գարնեն, կառք կը վարեն, ամէն բանի կը ձկտին :

Անօթները այլ եւս պիտոյք մը լեցնելու համար չեն միայն : են միանգամայն հաճոյատեսիլ զարդ մը : Չանագան ձեւեր ունին անոնք և միշտ քանդակուած են կամ նկարուած : Եւ նկարներուն զոյնները, համեմատութիւնները, ամբողջ ուրուագիծը ըսքանչելի և անթերի արուեստ մ'ունին : Անոնք զո՛ր չեն եղած միայն իրենց ցեղի ու միջավայրի արուեստագէտներու հնարագրութիւններովը : նորութեան համար եւ տեւէ եղած են ունենալու նաև օտար ցեղերու կեանքէն ու աւանդութիւններէն վերցուած անօթներ : Այս կարգէն երկու անօթ շատ զբաւեցին ուշադրութիւն : Մին շինովայի թանգարանին նախահոսմէական սրահին մէջն էր, հորուսկեան սափոր մը : Կողին վրայ նկարուած էր ծառ մը՝ մեծ պտուղներով : օձ մը ծառին պատատուած՝ զուլար կատարէն կ'երկնցնէ՝ բարձրէն խօսողի ձեւով : Ծառին ստորոտը կին մը կանգուն՝ ձեռքը պտուղներուն կ'երկնցնէ : Օձին ետեւ թեւաւոր մարդ մը կեցեր է որ ծառին ճիւղը կը խոնարհեցնէ : Կինէն քիչ հեռու՝ ուրիշ մարդ մը կեցած կը նայի : — Եւայի անկունքն է արդեօք այս : կեղծիք մը այս անօթը : Կուսագործը ծանօթ էր Ատուածաշունչի պատմութեան թէ կը մտածէր Միլտոնի պէս : (Օձը ճիշդ նոյն կեցուածքն ունի, ինչ որ մեր ձեռագիրներու մէջ՝ երբ Եւայի անկումը կ'ուզեն պատկերել, ինչ որ ունի հիանալիօրէն Միքէլ Անճէլոյի ներկայացումին մէջ Սեքստեան մատրան առաստաղին վրայ : Երկ-

բորդը Դարեհի ամսնն է, արդէն հուշա-
կաւոր՝ Նապոլիի Թանգարանին մէջ: Դա-
րեհ Վշտասպը Յունաստանի արշաւանքը
ծրագրելու խոհերուն մէջն է: Գլխուն վե-
րեւը Հելլասն է Արամազդի և Աթենասի
հետ: Վարը Պարսկաստանի նահանգներն
են որոնցմէ իւրաքանչիւրը իր հարկը կը
բերէ. ամենունն ալ անունը ամանին վրայ
գրուած է: Այս քիչ մը եղծուած գրերուն
մէջ ինծի դժուար եղաւ Հայաստան անու-
նը կարգաւ որ տասուերեքերորդ հարկա-
բաժինը պիտի ըլլայ, համաձայն Հերոդո-
տոսի:

Պոմպէի պեղումները դեռ շատ յիշատա-
կարաններ դուրս պիտի տան վերստին
կազմելու համար անհետացած քաղաքա-
կերթութիւն մը: Մինչև ո՞ր մղած էր
այս կեանքը որ զարգացուց. հետագո-
տուած են արդէն իր վերջի սահմանները
թէ դեռ կան անակնկալներ յայտնուե-
լու: Ինչ որ գտնուած է գուշակել կը թո-
ղու կարողութեան աստիճան մը որ կրնայ
կանգ առնել և յանհունս յառաջել: Խըն-
դիրը այլ ևս կրնալուն վրայ չէ, այլ ու-
զելուն: Անվիճելի է այլ ևս որ հիներու
քաղաքակրթութիւնը շատ բան կրնար,
չենք գիտեր միայն թէ նա շատ բան ալ
ուզած է: Ամէն պարագայի մէջ նա վէպի
սահմանէն դուրս ելած է. և Բուլվըր Լիտ-
տընի Պոմպէի վերջին օրերը զուտ իրա-
կանութիւնն է իր բոլոր մանրամասնու-
թեանց մէջ, ինչպէս նկարները Աղամեա-
նի՝ որ զայն պատկերագրած է:

11 Մայիս

Շոգեմաւր կ'անուստէ Մեսինան, որուն
հետէն հագիւ կրնանք որոշել աւերակ-
ները, և խարխիս կը ձգէ կատանիայի
առջև: Մովսիսի իտալիոյ վերջին կարե-
ւոր քաղաքը: Մէկ ժամու մէջ, կէս ժա-
մու մէջ, կարելի է տեսնել ամբողջ քա-
ղաքը: Ոչ միայն աշխարհագրականօրէն,
այլ նաև քաղաքակրթապէս իտալիոյ ստո-
րին կողմն է: Գէմքերը օտար և արկա-
ծախնդիր տպաւորութիւն մը կը թողուն.

ամէնքն ալ բազոսական զուարթութեամբ
ոգեւորուած: Երկիրը հրաբխային է, քա-
րուտ և բուսականութիւնը հիւժած յառաջ
կու գայ: Քաղաքին խորը կը կազմէ Ետ-
նան որ սպանալիք մըն է:

Նրբագագած Թէոկրիտի և միականի
ու ցաւագար կիկլոպներու երկիրն է. եր-
կիր մը որ տեսութեանց ու դրութեանց
տակ չլինար. աղտեղի լավաներ ժայթ-
քած միջոց, սպիտակ Գալատէներ ալ
դուրս կու տայ: Չէի մտածեր իսկ հոն
բան մը փնտոել, մոռցեր էի իսկ հոն բան
մը գտնել՝ երբ դիմացս ելաւ Բէլլինի, եր-
գահանը. Բէլլինի կատանիացի էր: Ինծի
այնպէս եկաւ որ այս զգայուն տաղանդը
ամէցած ըլլայ հոն ծնած ըլլալուն վրայ,
մղուած ունեցեր է անկէ փախչելու, օտա-
րանալու, քնաշըջիկի մը պէս անցեր է
անկէ, չուզելով ուրիշ ձայն լսել՝ բայց ե-
թէ երազուած աշխարհի մը մէջ իրեն
տեսնուած նօթաներուն ձայնը, թափա-
ռական շրջեր է իր իդէալը որոնելու, և իր
տեսլականը նուրբ էր ինչպէս յստակ առա-
ւօտեան մը լոյսի թրթռացումը: Նա երի-
տասարդ հասակին կը նուազի իր քանի
մը երգախաղերուն մէջ:

Կատանիա երբէք ազդեցութիւն մը ու-
նեցի՞ր է իր տաղանդին վրայ. տուած է
անոր այն նուրբ, այն նուաղկոտ ու մերթ
ցաւազինօրէն կատաղի այն շեշտը որ կար-
ծես Գալատէի մը կ'ակնարկէ որ միշտ
կը խուսէ: Կատանիացին կը հաւատայ որ
իր զաւակը իւրենն է, որ նա ամէն բան
իրեն կը պարտի, և զայն իրեն տիպա-
րը կ'ընէ, իրեն կուսքը, թէև Բէլլինի օ-
տար երկիր մեռած, կատանիա անոր յի-
շատակարանը իր ամենէն գեղեցիկ հրա-
պարակին վրայ դրած է. աւելին ըրած է,
զայն իր մայր եկեղեցիին մէջ դրած է:
Շիրմին տակ իր սիրտը միայն կը հանգչի.
Վրան՝ Լավայի մէջ բարձր քանդակուած
են իր գործերը, Ռուսո Զալիէր, Սոննամ-
բալոս, Պառիստակ, Բեատրիչէ դի Տեկոյս
որոնք իր սրտի հրաբուխէն ժայթքած էին,
որոնք իր սիրտն էին. իր նօթաներուն մէջ
ամենէն աւելի դրած է Թերես Մարիա

Ֆէլիչիա Մալիբրանի ձայնը՝ իր մեծ թարգմանին, որուն ոգին այնքան եռանդուն կերպով Ալֆրէդ դը Միլասէ դրած է իր երգերուն մէջ, Բէլլինի, Մալիբրան, Դը Միլասէ, ժամանակակիցներ են որ կը շարունակուին իրարու մէջ, զիրար կ'ամբողջացնեն ու իրարմով կը պայծառանան, շատ փափուկ շրջանի մը մէջ, և զորս թերևս կը միացնէ միայն Հայնէ, ուրիշ ժամանակակից մը:

Մայր եկեղեցին Ս. Ագատայի նուիրուած է. կատանիացին չգիտեր թէ այլ ևս ո՞րն է իր պաշտպանը, սրբուհի Ագատան թէ Բէլլինի երգահանը: Երկուքին յիշատակներն ալ նոյն ջերմ եռանդովն ու երկիւղածութեամբ կը բացատրէ. նա քանի մը սողի պիտի առնէ, երկուքն ալ զինք կ'ապրեցնեն. որուն տալ առաւելութիւնը:

Սրբուհի Ագատան կատանիա Ետնայէն կը պաշտպանէ, Բէլլինի հասարակայ ծիծաղէն: Գեղեցիկ հանճար մը, ազագունն ու ապաշնորհ երկրի մը մէջ:

Շոգենաւը այն ինչ կը թողու կատանիան, արդէն իտալիայէն դուրս է:

Հ. Ն. ԱՆՌԻՎԵԱՏ



ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒՆ ՎԻՃԱԿԸ

Քու կոչումը, սիրելի Լըֆէրվիս, այնքան շատ որոշ նշանակուած է որ կըրնաս անոր մէջ յարատեւել: Հարկ է որ մեղուն շինէ մոմ, որ շերամորդը մանէ, որ Պ. դը Ռիօմիւր զանոնք անդամազննէ և որ դու զանոնք երգես: Դու պիտի ըլլաս բանաստեղծ և դպրութեանց մարդ, ո՛չ այնքան որովհետեւ դու զայն կ'ուզես այլ որովհետեւ բնութիւնը զայն ուզած է: Բայց շատ կը խաբուիս կարծելով թէ հանգստութիւնը պիտի ըլլայ քու բաժինը: Դպրութեանց ասպարէզը, մանաւանդ հանճարին, աւելի փշալից է քան հարստութեան: Եթէ դժբախտութիւնն ունենաս միշակ ըլլաւու, ինչ որ չեմ կարծեր, անա-

ւասիկ կենաց համար քեզի խղճահարուածիւններ. եթէ յաջողիս՝ անաւասիկ թշնամիներ. անդունդի մը եզերքը կը շրջիս, ընդմէջ արբամարհանքին և ատելութեան:

«Բայց ի՞նչ, պիտի բռնս, զիս ատել, զիս հալածել, որովհետեւ լաւ բանաստեղծութիւն մը շինած եմ, ծափահարուած թատերական կտոր մը, կամ պատմութիւն մը յաջողութեամբ գրած, կամ ետեւէ ետեւ լուսաւորել զիս և հրահանգել զուրիշները»:

Այո՛, սիրելիս, անա թէ ինչով զքեզ կրնաս թշուառացնել յաւիտենապէս: Կը համարիմ թէ լաւ գործ մը կազմած ես, երեւակայէ որ պիտի թողուս աշխատանոցիդ հանգիստը՝ քննիչը թախանձիւր համար. եթէ քու մտածելու կերպդ իրենը չէ, եթէ ինք քու բարեկամներուդ բարեկամը չէ, եթէ նախնածորդի բարեկամն է, եթէ նոյն իսկ ինքը քու նախնածորդ է, աւելի դժուարութիւն պիտի քաշես առանձնաշնորհութիւն մ'ընդունելու, քան կանանց պաշտպանութենէն զուրկ մարդու մը, դրամական պաշտօն մ'ունենալու: Հոսով տարի մը մերժուած է և բանակցութենէ վերջ, գործդ կը տպուի. այն ատեն է որ պէտք է կամ թմրեցնել զբականութեան կերբերները, կամ զանոնք քեզի ի նպաստ հաչեցնել: Միշտ երեք կամ չորս գրական թերթեր կան Ֆրանսայի մէջ, և այնչափ մ'ալ Հոլլանդայի. տարբեր կուսակցութիւններ են: Այս օրաթերթերուն գրավաճառները շահ ունին՝ որ անոնք երգիծական ըլլան. աշխատակիցները մտադիւրութեամբ կը ծառայեն գրավաճառի ազահութեան և հանրութեան չարամտութեան, կը ջանաս համբաւի այս շեփորները հնչեցնել. կը դիմես մատենագիրներուն, պաշտպաններուն, արեղաններուն ու դոկտորներուն, լրագրավաճառներուն. բոլոր քու ինամքներդ արգելք չեն ըլլար, որ լրագրող մը քեզ չպատտէ: Իրեն պատասխան կուտաս, նա կը կրկնէ. գրաւոր դատ մը կ'ուսնենաս հանրութեան դիմաց, որ երկու կողմն ալ ծաղրի նիւթ կը դարձնէ:

Շատ աւելի վատ՝ եթէ թատրոնի հա-